

ԲԻԻՉԱՄԻ ԹՕՓԱԼՆԱՆ

Փ Ա Ր Ի Ձ

1936

891-99
Թ-83

Ա Ր Ե Ի Ա Գ Ա Լ

Ազգայնական
Արքայապետական

Արքայապետական

« Ընդ կրկնյա հանդիպելու ժամին,
անառնող կղերի սրբախոսքին »:



ԱՆՆՆՆՆՆՆՆՆՆ

ԲԻԻՉԱՆԻ ԹՕՓԱԼՆԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

Հրախաղութիւն (Բանաստ.)
Կայէնի Որդիք (Արձակ էջեր)





10634-21

Այս գրքէն տպագրուած են սակաւաթիւ օրինակներ միայն:
Զարդանակարներ եւ տպագրութիւն՝ հեղինակին ձեռքով:

891.99

Р-83



Երկայի մեծ, հեւացող գրնացքն ահա կը հնչէ
կեանքի թափին վրայ հըգօր -
Սարսըռանքէն գալիքի դափնիներուն հըրեղէն
կը բարձրանայ երգ մը խոր ...

Ու տենդերու մէջ այրող թաւալումներն օրերուն
կը գալարեն սիրտս իրենց բոցին վըրայ գալարուող.
Կը տըրտփէ ան հիմակ, սողպատի ո՛յժ մը անհուն:

Երկաթէ ձե՛նք մը կամֆի՛՝
նակատագրին վըրայ մութ
պէտք է շարժել անվարան —

մրնահարե՛լ, մտրակել

ընկրկումի ամէն փորձ ...

Վըստահութեամբ յառաջել
նամբաներէն հոսանուտ ...

?

— Պիտի իյնաս ... ո՛ր, ի՛նչ փոյթ,

թերեւըս այս նամբուն վրայ՝

աչֆերուդ մէջ շանթ մը խոր ...

— Բայց պէտք է տա՛լ հեւք մը դեռ ,

պէտք է յանձնել բարձունքին

յաղթութեան երգն ահաւոր ...:

Ե՛Ս ԵՄ ԱՅՍ,
ԴՈՒՆՈՒ ԲԱ՛Ց...

ըւագներէն, ձայներէն խորածըծե՛լ տենդն հիմա...

ու բազմութեանց մարդկային ըզզալ սարսուտն արնափամ —

Մըտերմանալ սա վայրագ աչֆերու սեղմ ցատումին,

Միջոցին մէջ արձակե՛լ հոգիիդ թափն անուպայ ...

... Հսկայական թաթն արդէն նակատագրին վնասկան

կըրանիթեայ ամբարտակն իր կը ցըցէ դէմ առ դէմ

հոգիներուն մեր ամբողջ, օրերուն մեր հեւքին վրայ ...

×

Երակներու արնախայտ պրկումի նի՛չն է հիմա...

Բազմահազար զարկերու դղրդումներ միակամ,

Բազմահազար բլունքներ ապառաժին կողմ անհաս

կըտոր կըտոր կը նետեն անջըրպետի մըթութեան ...

Հարուածներու համահունչ արշաւն հոգիս կ'նդողէ

դիւցազնական բրտութեամբ .

Միլիոններու նիգն հիմա զարկերակիս մէջն է գոռ:

Ճակատաբաց ծառանա՛լ զանգուածիդ դէմ փշրըւած,

Վստահութեամբ ձայնարկե՛լ, ձայներու հետ բիւրաւոր .

— Ճակատագի՛ր, Ե՛ս եմ, արդ՝ յաղթահարեալ դուռդ բա՛ց ...

Երիրական պատկերներ — տեղատարափ ձայներու ...
անդրաշխարհեան կեանքներու կը լսեմ ձայնն հոգւոյս մէջ
Կոհակահեղց տարերփի կը սարսրոայ կողմ յանկարծ
ու աշխարհէ դէպի աշխարհ նետուող բոցեր կը քրթնան
.

Ջուրերու մութ կանաչին եղերական կա՛նչն ահա —
Կոհակներն արդ գանկիս տակ կը կազմեն նոր ջրվէժներ
ու փրփրերալս վազներու լուսասիւններ կը յառնեն ...

Գերիրական բազուկներ լուռ կը ցնցեն մարմինս իմ ...
Դղըրդացող բազուկներ
կը հեղեղեն, կը բանան մըտածումիս պալատներն
յորդահոսան տարրերու :

Միջերկրակա՛ն այգային,
Տըւած եմ կուրծփս այգուն մէջ բազմադարեան ձայներուդ
մորնջումին սրբագան ...

Ու կեանքն իմ մէջ կը յորդի ... ու բիրաւոր նայեաղներ
կը վառեն ջահը լուսէ սահմաններուդ քայլ առ քայլ ..
Ու մահէն կեանք բարձրացող, ընդարձակուող պայքարի
անհուն գիծեր հոգիիս կը նետեն ցոլփ ու խաւար
ու աստուածներ պարտըւած :

Տըւած եմ կուրծփս այգային, բազմադարեան ձայներուդ,
Միջերկրակա՛ն այգային,

Ես, հեռուոր ու մըռայլ ընդերքներուդ խորասոյճ՝
պիտի կառչիմ ժայռերուդ,
սպառեմ տենդն օրերուս

Մինչեւ որ խոր հոգեկան յաղթանակիս իմ ներքին
նառագայթներն արձակուին անկարելի բարձրութեանց ... :

ՉԱՅՆԵՐ ԳԻՇԵՐՈՒԱՆ ՄԷՋ

չֆերով կոյր, մոլորած
ու տրտմութեամբ ահաւոր
էյֆէլն ահա կ'ամփոփէ ստեղնաշարն օրերուն ...:

Հոգիներուն վըրայ մութ անակընկալ ձայնարկում
լոյսի թելեր
լայնածիր
խաչածեւոյ նըշաններ ...

Ու պատերուն վըրայ լայն լոյսէ աչֆեր կը բացուին:
Ծառուղիներ կը դողան կառֆերուն տակ բեռնաւոր:

Կին մը պառաւ կը խնդայ ադամանդին մէջ
իր կեղծ հոգին ամբողջ պարփակած,
ու կանաչ կայծ մը միայն բիբերուն մէջ
արձակուող ...

Հոգիներու դողացող հաղորդական կայանին
թելերն հիմա կը հնչեն —

Տարօրինակ ձայներ կան ...

Հեռուներէն ու մօտէն՝ արձագանգներ ու սիրէն:

Հագարաւոր մըղուններ՝ սըլացֆին մէջ իրենց լայն
անդրատլանտեան նաւերու դղրդիւններ հեռաւոր

Կոյր, խելագար բազմութեանց փայլերուն հետ բարձրացող
պղնձագոյն համանուագ մըն է հնչող հոգիս արդ՝
հսկայական հայելի հայեացքներու խորատանջ:

×

Ըրըր ցո՛ւնց են, դաժան —

Օրերն արթուն ուժանակ ...

Հայեացքներու շմորուն բաղխումին տակ կը դառնան
օրերն անհուն սլաֆներ ...

Ու հայեացքներ՝ որ կը զգան
սարսըռանֆն այս

օրերուն ...

Արեւմուտֆէն արեւելֆ — տարածութիւն մը հրակայ
անթելն իր մէջ կ'ամփոփէ՝

գերբ բըռունցֆ մը խնամար

ու կը ցանէ հոգիի դաշտերուն մէջ անպայ ...

Ու դեռ սհա ամբոխներ

որ կը դառնան խելագար ու կապտըւած հեւքերով

ու ապրելու շնորհֆին համար ի գուր կը հայցեն

հացի փշրանֆ ու ժըպիտ ...

Գանկերու տակ արնագարկ

— Բեւեռներէն սառցապատ մինչեւ գիծերն այրեցեալ —

մշտակոծ շունչ մը հիմա

կը քափանցի ուժեղ կենեան ֆառագայթի ֆաղցրութեամբ:

Արեւմուտֆէն արեւելֆ — տարածութիւնն այս հսկայ

կը ծառանայ ու դժնէ մղձաւանջի մը պէս լայն

ժանիֆներով կը խնդայ ...

ազը

հրդեհ մը գուցէ

պիտի կայծերն իր նետէ

գանկերուն մէջ այս անցնող բազմութեանց

խուլ ու գիւնով.


Վազը

սարսուռ մը սհաւոր

պիտի յառնէ

արդէն

նոր:



հռաւոր ու մօտակայ
աշխարհներէն հեռագրը
խոռովի մէջ,
կ'առաջանան
օրերն հսկայ:

Հագար ձայներ՝ կը ծառանան
ու անսահման պատերու տակ
թափառական ուժեր
մոլար
կուգան ման:

Կեանք մը՝ անվերջ ու անըսկիզբ՝
հսկայական թրթռացում --
Կեանք անվերջ
տենդ, հեւացում:

Աշխարհացոյց տախտակներու վրայ նիշեր
կապարեայ մութ ծանրութիւններ
պիտի կարծես կը քին իյնան
հոգիներու բեռին վրայ ...:

Ու երկնաքեր հսկաներու
քրքիջն հիմա սադայէլեան
շատ հեռաւոր արեւու վրայ
կատաղօրէն իր մարմինը խածատող
կենդանիի նըման կու լայ ...:

Եւ խածատող մոլուցքին մէջ իրենց դաժան
ծեր բանակներ՝ ըսպառագէն
անկերպարան
հոգիներու վրայ
կ'իշխեն:

Ու մինչ արդէն բոց մը դաժան,
հորիզոնէ հորիզոն
կը տարածէ
երիտասարդ թեւերն իր ...

Ու շմարած ակնարկին տակ ժամանակի,
դարը հուժկու
կը կերտէ դէմքը նոր օրերու ...

Որովհետեւ
ապրելու մեծ հերոսութիւնն
ուղեղներու մէջ կը կաթէ
ծանրամարմին ու կապարեայ
պատգամը իր :

Որովհետեւ
մըկաններու տակ մարդկային՝
կաշկանդուած ու յորձանուտ
արեան գունդերն անյագօրէն կը պահանջեն
շարժ ու պոռթկում ...:

Ու ծայրայեղ մթնոլորտի շնչող գերին,
աշխարհներէն արձագանգող ձայներու մէջ
իւր սեփական ձայնը կարծես
կ'ուզէ այլեւս ձերբազատել :

Վերածնունդ հորիզոնէն
ապառաժի ու երկաթի հետ շողախուած
միլիոններու բռունցք-ձեռքեր
կը բարեւե՛ն, կը բարեւե՛ն:

Ու ո՛վ է որ պիտի ընկթկէր
ծառանալէ՝
դիմագրաւելու քայլերն այս ծանր
առուրան
եւ հեռաւոր ու մօտակայ
եղբայրներուն իր բարձրացող
բազմութեան հետ
իւր պողպատէ դնդերներով,
ու անայլայլ՝
սլաֆներու ակնարկին պէս
մխրնուելէ՝
կեանքի խորքին ...:

1932

10634-Մ



ԱՊԱԳԱՅ ՄԱՐԴՈՒՆ

Բշալոյսներէն ապրըած ու խոր
ու աննախընթաց տառապանքներու երկունքէն ծընած
ն'ւժ ըստեղծագործ :

Դո՛ւն, որ ամբողջ երակներուդ արիւնով
մաքառումով հերոսական,
իմաստութեամբ չափահաս
պիտի կրնաս յաղթանակէ յաղթանակ տանիլ քեզ,
անջրպետի այս անհուն տարածութեան մէջէն նոր
պիտի ահա ընդունիս յառաջացող օրերն այս .

Ու տիրական նայուածքիդ,
աչքերուդ շեշտ լուսարձակին հարուածէն
մշուշն արդէն կը պատռի ...

Մոլեգնութիւնն ամբոխներուն արդէն գուսպ
նտքերուդ տակ գեղեցկօրէն կը ցանէ
կերտումներու հեւք մը նոր :

Ու այսօր կան խորունկ վիշտեր
աղաղակներ ու երկունքի մեծավերջ նիչ,
-- մեծածընունդ արեւագալ ... :

(Ո՛ր, փոքր յոյգեր եւ ըզզայնիկ տխրութիւններ
քննաշրջիկ քերթողներու
որ ձանձրախտէ ու կանացի տողերէ
կը տառապիք մեծ ցաւով ...
Ու թութակներ՝ արեւադարձ ու լայնաբիր
ծաղիկներու գաղջ շուքին տակ
որոնացող ողորմելի պատմութիւններ ...)

Ո՛ր, նըպուններ փոքրամարմին,
ձեր թիթեղէ երգի սուլոցն յաւերժօրէն
կը խարտոցէ ուղեղներու յառաջացող ժամերն ամէն ...
Պէտք է, պէ՛տք է այլեւս լռել
ու չափել այս անչափելի ձեր փոքրութեան
սահմաններն : ...

Որովհետեւ ես կը տեսնեմ անայլայլ
գեղեցկութիւնն արժէքներու արժէքին,
անժխտելի, նակատագրակա՛ն աւետումն
ապագայի գերմարդուն ...

Արեւագալ ...

Միայնութեան մէջ կանգնած,
հսկայական շառայլն ահա կը նետուի
այս բարձունքէն կատարեալ
քաղաքներուն ու բազմութեանց վրայ գորշ :

Համատարած միջոցին մէջ դէմքն անոր
կը բարձրանայ ...

ու մարդկային արիւնաքամ ամբոխին
որպէս աստուած երիտասարդ
կը նետէ իր պատգամն ահա,
իմաստութիւնն իր բոլոր ... :

Ըստեղծագործ, անժխտելի պայքարի
տարերբն հիմա գուսպարատենչ կը կանգնին
քու աղջիկ,
Արեւագալ ...

ու մաքրագործ հեղեղիդ դէմ ո՛չ մէկ ուժ
եւ ո՛չ մէկ թեւ՝ որ ննչէ իր ծանրութեամբ
քու յաղթութիւնդ անայլայլ ... :

Ե Ր Կ Ի Ր Ն Ե Ր

Հոս՝ արեւի ոսկեգօծումն անարատ
կը պարուրէ, լուռ կ'այրէ քարերն հսկայ մակառին
միջնաբերդին Հալէպի :

Գետնատարած միջոցէն վեր՝ լայնօրէն
այրող բոցեր հեռաւոր,
ու անդրադարձ մտազայթ՝
հոգիներուն մեր կը բանան յաւերժակա՛ն կեանք մը խոր :

Մտի՛ր ու լուռ՝
հսկայական կամարէն այս դռներուն
աստղն ուղեղիդ բարձրացո՛ւր
բարձունքներուն առասպելին մարդկութեան ... :

Համբաներէն բազմանիւղ
դարերն այստեղ կ'ամփոփեն անապատներ ու լեռներ
մարդկային շունչ հեւացող, բազմութիւններ անկայան :

Համբաներէն բազմագոյն
կեանքի նորոգ տարածութիւն մը հիմա
կ'անցնի ինչպէս հազարամեակ մ'երկարող :

Հազարամեայ տարածութիւն մը անձանօթ
կը հեղեղէ որմափակերն այսօր ալ
ու կիսափուլ խոռոջներէն աչքեր խոր
կը հսկեն դեռ աղեղն իրենց պրկելով ... :

Հողմեր անսանձ ու վայրի, լարերու վրայ տարածուն,
անապատի ծովերէն կը յարուցեն ալիքներ
ու զօղանջներ յամբընթաց ...

Անապատի ծովն ահա ... ու տարիներն ահաւոր,
անհետացած ըստուերներն մարդկային գորշ ձեւերու ...
Մարդկային գորշ ձեւերու փոթորկավար անցքը դեռ ...
Քաղաքն ահա, խուլ ու խոր ...
հարթաֆանդակ ապառաժ, ու փոշիի, արեւի բարկ շփոթումն ...
.

... խելապըտոյտ բարձրութեան հագիւ աչքերդ հետեւին
կուգան յանկարծ տեսիլներ, արծուաքեւի շառաչիւն
ու դիւթալսազ անհունի բիբերուդ մէջ թրթրոյալ ...

Ու փշրուած ճակատէն դիտարանին երկնասլաց
ճառագայթներ կ'իյնան վար ու միավանկ հնչիւններ ...

Ու միայնակ՝ միջոցին մէջ, ես հիմա
հանդիսատես՝ ունկնդիր տիեզերքի ձայներուն
մինչ ձեռքերուս կը թափին դարերու շունչն ու փոշին
կամարներէն կենդանի,
ուր օձադրոշմ ֆանդակներ արաբական տառերու
կը փաթթըւին համբոյրով՝ բերդաբընակ օձերուն,
ուր՝ մութ բռներ կը ստանան կենդանութիւն
կը դողան՝ իմաստալից ու խրթին լուրթամբ,
ու ֆարերէն արձանագիր, անկիւններէն փոշեպատ
դեռ կը շարժին էջ առ էջ դիմաստուերներ յաղթական:

×

Հագարամեայ միջոցներ բաղխեցան այս դռներու
դղրդագոզ գանգուածին,
ու սոփիդ տակ դողացոզ այս ֆարերը ապրեցան
անյիշատակ դարերու գեղեցկութիւն ու սարսափ ...
Եփրատի ձայնը երբեմն ու փրփուրներն հեւացոզ
նժոյգներուն ֆաջատրոփ,
ու կիլիկեան իշխաններու սլացումն
ու Հեթումի ձայնը դեռ ...

Լսե՛նք այստեղ, ծանրանիստ մուրներն հիմա կը դարբնեն
պատմութեան էջ, արիւնի հեֆեաթ, ֆանդակ առ ֆանդակ ...
Ու տակաւին խելայեղ՝ արեւահար ռազմիկներ
կուրգերն իրենց կը շարժեն դարերուն դէմ յաւիտեան ...:

Պ Ա Ա Լ Պ Է Ք

բեւաձոր մարմարներու մէջ ահա —
ուր աստուածներ լուսածին
իշխանութիւն տարածեցին լիաբուն —
Բարձրը, բա՛րձրը ու դէպի վեր
հսկայական պարին վրայ փայտուն
Մենք — խելայեղ,
հերարձակ ...

վեր

դէպի

ու

բարձրը

Այստեղ —

այս լայնանիստ խարխիսներէն

դարերը լուռ,
դարերն անչափ
հեռագրական հեւքով ծածուկ
բոցավառում, լո՛յս կը բաշխեն ...:

Բաց երկնքի պայծառութեան մէջ փարած
բեւակարկառ սիւներու
հսկայական խորհուրդին
ֆանդակուող ...

Մենք

պատմութեան տեսիլներով ու տենդով
այս հովերուն մէջ կը գգանք
օրերու ճայնն

ու անհունի

ու թաւալող տիեզերքի հաղորդութիւնն ...:

նրազգրիւ ո՞ր նշխարներէն ա՞յս սիւներուն

Այստեղ —

դեռ գոյներ,
փրկատակներու հոգիին վրայ
դողացող ժեսքեր,
բառեր հըրագեղ,
անծանօթ նըւագ
ու քափահարող թռչունի ըստուեր . . . :

Հօ՛յ, վարերէն
բարտիներ

իբեց ըսկիին երկարած վեր
պարիսպներէն,
բառերուն պէս Նարեկացուն
հոգիներուն կը մատուցեն
տարօրինակ հաղորդութի՛ւն
դանդաղութեամբ,
սարսըռպէն :

Ու մըտածումիս էլեփտըրական
պարփակումին մէջ
հեռաւոր բոցեր . . .

Ու հորիզոնի փռչիին վըրայ
ինքնաշարժերու անհանդարտ ու գոռ
երկաթէ՛ հոգին
կը քափահարեն տենդը ներկայի
խելագարօրէն . . . :

Եւ աշխարհի ուղիներէն,
ժամանակի անպարագիր բարձրութենէն
ու հեռաւոր հոգիներու կայաններէն
ուստիօ - ձայներ
կուգան այստեղ՝ կազմելու մեծ

Հ ա մ ա դ ր ու թ իւ ն —

.

Մեր շուրջ ահա

բարերու մէջ բուսնող խոտին
նորաբողբոջ --
հագարամեայ մարմարին, --
նառագայթին արեւափառ,
մշտանորոգ այս կեանքին
պիրկ, անբաժան նակատագրով համադրական
ես կը ձայնեմ աստուածներուն
(որ կը տեսն այս մեծութեան մէջ ապառաժ,
սուրիական այս բոցավառ դաշտերուն
այս սահմանին բարձրութեան
ու ֆարացած առիծներու քաթերուն
վըրայ այսօր) ներկայի հետ
բարձրադաղակ
ես կը ձայնեմ —

Ողջո՛յն, ողջո՛յն . . .

Եր լուսաբարձ հոգիներուն
ձայնն է — լսենք, եկուր,
եկո՛ւր ...
այս գիշերուան մէջ հեւացող
որպէս սարսուռ
եւ որպէս լուռ զգայնութիւն:

Անձանօք դող մը հիմա
ու փոթորիկ մ'հերարձակ,

Ճամբաներէն հեռաւոր ու վայրերէն քառաքեւ,
կ'արձագանգեն տրոփիւններն հողմավար
ծնող կեանքի, գերահրգոր եւ մահուան:

Եկո՛ւր, եկո՛ւր ...

Փոսփորային լուսութեան թելերուն տակ ըլլանք
լուռ

մտերմութիւն աստղակուռ ...

ու լայնաթեւ անջրպետի
մտնենք ահիւ սահմանէն ներս հոգիներուն
ուր կը յառնեն
դիմաստուերներ դիւցազնական
ու ժրպիտներ արիւնող ...

Ու միառմի տենդեր ու գոյն
կը բորնկին, կը լեման
մեր հոգիի աչքերուն
մեր դողացող էութեան :

Ու՛ վերադարձ դէպի պայծառ ժամը մեր
հոգիներուն ...
ու դաշնակի կաթիլներուն տարածուն
մտերմութեան ու թրթռացող տափութեան ...

Ու տեսիլքներ՝

մեր մանկական աչքերուն
երջանկութի՛ւնն մը պարգեւել
գերիբական այս ժամուն
ու կարենալ խաւարին մէջ ընդունիլ

Անբիծ շո՛ղ մը — վառող երազ
մեր լուսաբարձ աչքերուն ...:

9
u/1/3
u

ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ

Վառող խորհուրդ ու արթնութիւն
սրտերուն մէջ մեր խոնարհ,

պահը խորունկ հե՛ւք մըն է դեռ
մեր էութեան մէջ կաթող

ու երկարող նուագն անեղծ լուսեան՝
յամբաշարժ պար, ցայգահանդէս տարածուող
ծովուն վըրայ ներքնաշխարհին մեր ...:

Կախարդ ժամը երեկոյեան տարածեց
ոսկեքիթեռ կայծեր հազար՝
լուսապըսակ փառքին համար մեր սիրոյն
Ու բուրումներ վարդաշրշիւն ...

Երկու հոգի ... բացուող երագ
ցայգահանդէսի շատրբանին շուրջ,
եւ հաղորդական այս խորհուրդին մէջ՝ մինակ:

(Անծանօթ ձեռք մը կարծես
ըստեղնաշարն աստղերուն
վերածեց խոր համանուագի ալիքներուն) :

Խազ մը ներմակ, արծաթագօծ,
ձայներ հազար, համատարած:

— Արձանացած լուռ՝ ու խոնարհ ունկնդրենք
մեր սրտերու համանուագն
ու մեր ներքին խորախորհուրդ ալիքներուն
նիք մը կազմենք...:

Տիեզերքը մե՛նք եսիք հիմա,
այնքա՛ն փոքրիկ կծկըտած
ու այնքան մե՛ծ ու ծաւալուն ...:

Յաւը կրծող ու դառնութեան շեշտը միայն
եղերերգի հնչիւններով մեր մէջ կանչող ...

Կեա՛նքը, կեա՛նքը — տենչալի հուր,
այրող քընար ու կոտտացող տաղահնչիւն...
Կեա՛նքը հըրաշք...

Եւ իրարու հոգիներուն խորքերէն ներս
երկու հոգի՝ հաղորդական
կը նշմարենք ընդելուզումն ալիքներուն
տանջանքի եւ երանութեան:

Երկու հոգի — բացուող երագ
տիեզերքի աչքերուն ...:

Ս Է Ր

Ըլլալ նուագ՝ համատարած ու թրթռուն
Սէ՛ր անհուն,
ու թափանցիլ ամէն ինչի մէջ սիրով...
ու մեղմութեամբ մըտերմանալ շրջապատող հոգիներուն,
սրտերու մէջ լուսարձագանգ
Ըլլալ գերագոյն համադրութիւն :

Ըլլա՛լ ընկեր, ու բարեկամ, մըտերի՛մ,
փոքրիկ հծծիւն, վարդագունակ թարմութիւն,
գրկող համբո՛յր, փետրատուող վա՛րդ մը սրտում...
Երջանկութեան թելին վրայ հրկիզուող
լուսնաթիթե՛ռ ըլլալ սիրով անձնագոհ...

Ու վերածնիլ, ըլլալ մանուկ յուսալի,
առլի, առլի՛ր,
ու խորհուրդով լուսագարդել մեռնող ժամերն...

Ըլլալ նուագ, համատարած ու թրթռուն...:

Ե Ր Ե Կ Ո Յ

Խոր, հոգիէ արտաբերուած սիրելի
Անուն մ'աղուոր ըլլար կարծես երեկոն,
Բոյրի անձրե՛ւ մը, դողացող յայգերու
Հեւք մը միայն ու համբոյրի լուսատօն...
Յանկալի դող՝ ու քրքմանոյ՜ տրտմութիւն
Միջոցին մէջ համանըագ մը խորունկ ...
Գեղուհիի աչքերուն մէջ ցալացող
Աղապատանք ու անսահման պաշտամունք:

Ու լոյսերու բըռնկումի վայրկեանն է —
Մեր սրտերու հեւքին վրայ անպատում
Թեւատարած խենթութիւննե՛ր հրդեհուող ...

Համբոյրի հո՛ւրն ըլլար կարծես երեկոն ...
Բոցավառ երգ մեր էութեան մէջ սրտում:

Մի՛ ԱՅԼԱՅԼԻՐ ...

Մի՛ այլայլիր ... ու թող երազն օրրէ՛ քեզ ...
Մինչ իրական, սա երկաթէ՛ կեանքն արդէն
Քունֆերուդ մէջ մրնահարուող ներկայ է ...
Հըրամայէ՛, թող սահմանները քանդե՛ն ...

Արբեցութիւնն, ա՛հ, տեւական դարձընել ...
— Արբեցութիւնն յաւիտեանի՛ վերածուէր ... —
Գիտեմ դառն է դեռ ըսպասել ու կարծել,
Երկաթագիր մինչ կը հնչեն խուլ ձայներ ...

Ապարանքներ կառուցանող գերթ հըսկայ՝
Ես կ'ըմբռնեմ գաղտնիքն հոգւոյս, տե՛նդը տաք
Որ մէկ օրէն միւսը կրնայ վերածել
Հըրաշակերտն իր աւերի գետնատակ ... :

— Լուռ երագե՛լ ու ըմբռնել կարենալ
Կեանքն յորդահոս իր մեկնումին մէջ ահեղ ...
Կշուքաւոր արբեցութեան գընացքով
Կապտե՛լ բաշէն ժամանակին խելայեղ ... :

Մեծ արբեցո՛ղ, ձիթեմիներ՛ր մակատիդ ...

ԳԻՇԵՐՆ ՆՍԿԱՅ ...

Գիշերն հսկայ
Բիբերուս տակ
Զգայնութիւն մըն է նոր,
Ու արիւնոտ երկնքին վրայ տարածուող
Տրտմութիւն ...

Ու մտքիս մէջ մագի կշռոյթն հեռաւոր
Ծաղրանըկար յաղթական
Կը փորագրէ լոյսէ աչքեր
մըտածումներ դողահար,
ուղիներէն հազարաչֆ
անցնող յիմար յորձանքներ ...

Ահա կարմիր այս դռնէն ներս
այս սրահին մէջ պայծառ
— լոյսի հրդեհ :
Ունայնութիւնն իր պարտութիւնը կ'ողբայ :

Լա՛ւ է վայրկեան մ'այստեղ լուռ
Խորասուզուիլ անկարելի բոցերու մէջ, սրտերու
Իջնել խորունկն հիւանդագին էութեան —
Իջնել անփո՛փ, մտագար ...

×

Ու դէմ առ դէմ քու ներդաշնակ ձեւերուդ
ու արծաթեայ ծիծաղիդ մէջ խելագար
բշուատութիւնս իր մերկ մարմինն կը սարսէ
սարսափով, խոր դառնութեամբ :

(Սակայն, ո՛վ դուռն ...

Պէտք է քաղել այս տրամուրթիւնն ահաւոր ...

Գեղեցկուհին կրնայ ըմպել տակաւին
սրտիդ սարսուռն արնաքամ ...)

Պէտք է լըռել ու մեղմօրէն ծիծաղիլ,
ըմպե՛լ, ըմպե՛լ, մինչ բաժակները փշրին,
ու արիւնոտ լոյսերու տակ տարածուող
հոգիներու

այս գեղեցիկ ողբերգութիւնը շնչել ...

*Il est le nu, il est le rien
mais il a l'âme formidable.*

(L'homme)

A. Bourdelle

Մարդ մը .

անցաւ շուքի պէս . շուքերու մէջ ու անձայն :

Կը հեկեկա՞ր . կը խնդա՞ր ...

Հո՛վն է . վայրի : Երկար սոյլ ու մըքութեան սաղընտում :

Հեկեկումներ վիրաւոր կը ծակեն սիրտն այս մութին :

Հոգիներու ու մտքի գիտակցութեան մէջ դարձող

խոշոր ժեստեր, մարմիններ կը բաւալին ... դէպի ո՞ւր ...

Ստուերամարդն հեռացաւ — ցնորակոծ, հերարձակ ...

Պիտի կրնա՞յ գտնել շունչ մ'իր տենդավառ հոգիին

Ու վերադարձ մը որ տայ խաղաղութիւն իր փամբուն :

Մոլորակէ մոլորակ արձագանգող ձայնի պէս

Մինչեւ որ ա՛լ գտնէ ինք ֆակտագիրն իր կեանքին

Մինչեւ որ դուռն անձանօթ երանութեան բացուի ա՛լ ...

Կը հաւատամ որ անոր հոգին ըլլայ անսահման

ֆառագայթի եւ հանուր ձայներու օրկ մը հսկայ,

երջանկանա՛յ շունչն անոր խաղաղ պարին մէջ մահուան :

ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆՆ
ԱՐՏԱՍՈՒԵՅ . . .

 Եղեցկութիւնն արտասուեց . . .

Կամարներուն տակ լուսէ
աղանիներ ձիւնաթոյր ներմակութիւն կը ցանեն :
Հանդիսական լուսութիւն մ'աստղերէն վար կը հոսի
մարմարներուն վըրայ խուլ սարսըռալու սառնօրէն :

Գեղեցկութիւնն արտասուեց . . .

Թախանձագիւն ձայներով
հեռուներէն արասիկ մեծ տրտմութիւն մը անյոյս
ու ահաւոր ծաղրանքով կեա՛նքը, կեա՛նքը որ կ'անցնի
իր սողացող ստուերով, ունայնութեամբ սրտայոյզ :

. . . Բոլոր ձայները ծիծղուն, պաշտամունքի ժպիտներն
ահաւասիկ հեռացան . . .

Հայելիին մէջ լուսնին
կը դիտես դէմքդ ազագուն, աստուածներէն բողբոջած
ու մմըւող հնձանէն աչքերուդ՝ լուռ կը քամուին
բոլոր յոյզերն հոգիիդ, բոլոր երգերն անաւարտ . . .

Հայելիին մէջ լուսնին փշրուած դէմքդ ազագուն
երագ մը համր ու տրտում, ողբերգութի՛ւն անսահման :

ԸՆԿԵՐՈՋ ՄԸ

*... Car le plus lourd fardeau,
C'est d'exister sans vivre...*

V. Hugo

Երիտասարդ ըլլալ ու խենք, խանդավառ,
յաւէտ սանձել փոքորկացող տենչն հոգւոյդ,
ու հայեացքիդ անկարելի անձկութիւնն
հեռաւորի հորիզոնին տալ ի գուր . . .

Կուրծքին համար սա հեռաւոր բու երկրիդ
ափերուդ մէջ գրկելու տենչն ունենալ,
եւ հոգւոյդ մէջ խեղդել պատկերն ու ժըպիտ
Նըշանըման հայեացքներու քարմութեանց . . .

Նետե՛լ, նետե՛լ սանձուած քոիչիդ հոգեկան
կայծֆարերու կայծկըլտումին անդրադարձ,
եւ ըսպասել, եւ ըսպասել վատութեամբ . . .

Ու մինչ արդէն դուն անձիդ մէջ կատաղած՝
կը գալարուիս, վայրագութեամբ կը դողաս
ու լուռ կ'անցնիս մեծ տրտմութեանը մէջէն՝
սիրտըդ փշրած քարերուն վրայ անձկութեան . . .

*Le dernier poète ne mourra qu'avec
le dernier homme.*

Sigmund Freud

Բազմագունեան երանգապակ՝
Ներքնանըկարն հոգիիդ
Ուրկէ, ահա, պիտի ծագի՝
Օրերուդ երգը վընիտ :

Նայուածքդ մերկ է դեռ հիմա,
Երիտասարդ ու պայծառ,
Կ'արձագանգէ հոգւոյդ վըրայ
Կայծկըլտացող ամէն բառ ...

Կը ծիծաղի՛ս, կը դողդըղա՛ս,
Բայց մանո՛ւկ ես ու անմե՛ղ.
Քառսի՛ մէջ, ու դեռ անկազմ,
Օտարական ամէն տեղ ...

... Ու պիտի գայ օրը դաժան
Եւ աչքերուդ շըլմորուն
Պիտի յանկարծ կեանքը բանայ
Իր դէմքը պիբկ ու խորունկ :

Պիտի փնտռես ձայներուդ մէջ
Ինքնամփոփում ու խորհուրդ
Բարձրասըլաց տեսողութեամբ
Գտնես բարձունքն օրերուդ :

Ու մերկացած գեղեցկութիւն՝
Պիտի հագնիս իմ հոգիս,
Պիտի ճանչնաս որպէս անհուն
Անհունութեա՛նըս մէջ գիս ... :

Դեռ ժամը չէ, դեռ ժամը չէ ...
Զըգեմք դառնան գոյգերը պար՝
Իրենց քրճում բերկրութեան մէջ ...

Անգիտակից ակունքներէ
Փոքրիկ ու հեզ ալիքներով
Յուզումն հիմա պիտի հնչէ ...

Թող քեւերուս աղեղին մէջ
Մարմինդ ըլլայ կապտըւած գոյն՝
Եւ խորանարդ մարմարներէ
Ծընող քերթուած արեւամոյն :

Ու պըրռնոգէ մարմինդ ահա
Տարերքի մէջ հանդիսական
Պարզ մերկութեամբը քող խայտայ ...

Օ՛ գոյներու եւ ջուրերու
Տօնական պարն ինչո՛ւ լըֆել ...
Սա ծիծաղկոտ բազմութեան մէջ
Թո՛ղ դեռ լոգնալ ու դեռ ըմպել :

Դեռ ժամը չէ, դեռ ժամը չէ ...
Ծովուն վըրայ ջահե՛ր իյնան,
Թող արիւնի՛ն ու արբեման
Մինչ մեկնումի ժամը հնչէ ... :

ՊՈՒԼՈՆԵՒ ԱՆՏԱՌ

ժամերուն հետ առագաստներն իջան ծով ...
Ու սուգուեցա՛ն, ու սուգուեցան այս ժամուն ...
Փըխորներէն անդին հըսկայ բագմութեանց
Ապրող երագ՝ աներկրային ու անհուն :

Արդ՝ լուսինն ... ու լուսեան մէջ աչքեր,
Բագմապատիկ աչքեր կարծես կը փքքին
Խորքին վրայ գերերկրային գիշերուան ...

— Ո՛ր, կարենալ յուզումն հոգւոյդ հաղորդել —
Քիչ բառերով, նոյն իսկ եւ ոչ մէկ բառով,
Ահ՛, ինչպէ՛ս տալ ... Բիբերուդ ցո՛ւքը միայն
Պիտի կրնայ խաւարն ընել լոյսի ծով :

... ժամերուն հետ պիտի մեկնի՛ն յամբարար,
Կանաչութեան հրնուանին, ապրող ծառերն այս ...
— Հոգիս այդպէս ամայացած ի՛նչ անտառ ...

րանութիւն վայրահոս
Երջանկութիւն յաւերժական
Երաժշտական խորունկ այս ժամուն :

Նախ՝ ԼՈՒՈՒԹԻՒՆ :

ժամերը՝ բացուող այս անդունդին մէջ
Հըրաշէկ ու գերերկրային լուսարձակներ են
Ու հեռաւոր քամիներու ձայներով

Համանուագ :

Հեռուներէն

սըլսըլացող, մե՛ղմ, նրբերանց
միաձայնի շեշտ մը վըտիտ
պաղատագին
սրտէ ի սիրտ ...

Ու խորհուրդի մըռայլ խորքին վըրայ բացուող՝
Հըրեշտակներ յամբարաբժ
աննիւթական ձեւերու մէջ կը դառնան
պա՛ր մը կարծես անեզրական ...

Ձայնի երիզ մը արնագոյն
երկարածիզ —
տարիներէն եղերական՝
Կը համբուրէ յանկարծ հոգիս պաղատագին
(Եղբա՛յր, եղբա՛յր ... իմ կորուսեալ սիրելի ...)

Ծովերու լայն հոգին ահա
Դողդողաճայն
Կը բանայ իր հեւքը անհուն
Հեծկըլտացոյ հոգիներուն ...

Ու կռիակներ բազմափրփուր
անձանօթի կանչերով ...

Բազմամբոյս ձեռքեր՝ իրենց քշուառութիւնը երկարած
դէպի երկինք,
Կը հեկեկան ձայնափողերու հռնդիւններով ...

Ու բազմամբոյս հոգիներու այս շարքին
Հոգիս փարած լուռ յայտնութիւն գալարուող :

×

Թաւջութերու սիրտը պատռող խազերն ահա
Կը պարուրուին մթնոլորտի վեհութեան մէջ ,
Համայնաշունչ ողբերգութեամբ ...
Անկապակից , դողդողացո՞ղ բառերով ...:

Կը բարձրանան հռնդիւններ խուլ
ձայնափողերու :

Լոյսեր անձանօթ , լոյսե՛ր բազմագոյն ...
Լոյսերու կանչ ...

Խմբերգ հեռաւոր –
Ուր երգը խունկ է սրբազան
ու հազարաթերթ ծաղկեթաժակ բուրումնայեղ
Բուրվա՞ն գերերկրային ...

Հսկայական քնարը բարձունքին վրայ սրտերու ...

Գերերկրային այս վայրկեանին հետ նոյնանա՛լ –
Նայուածքիդ մէջ անվերջօրէն ընդգրկել գայն
Ու բարձրանալ պատուանդանին այս հոյակապ
Երաժշտական աստուածներու

Եւ անսահման ժամանակին հետ նորոգուող
Ըլլալ գո՛հ ...

Երանութիւն վայրահոս ...



Ես տեսայ ձեզ ...

Երբ տակաւին աղապատանքն էիք դուք
մեզմ' պարուրող մանկական հեւքս

անձկութեամբ

ու ապաւէն գիտակցութեանս առաջին

երագային գոյութեան :

Ու պահ մ'առա

այգիներու արեւին,

ողկոյզներու հայլիներուն մէջ ամբան,

պատանիի աչքերուն մէջ նկարուող

գեղեցկութեանց գեղեցկութիւնն էիք դուք ...

Ու դեռ երբեմն՝

դուք գալարուող արեան բո'ց,

սիրակարկառ թարմութի'ւն,

հեզ փակագիծ ու միացման նառագայթ ...

Ես տեսայ ձեզ ... ո՛ր բազուկներ առնագեղ,

մանգաղներու փայլատակման մէջ իշխան

ստեղծագործ —

աշխատանքի հերքիւլէսեան առասպել,

սուսերակիր, վահանաւոր, մշտաբո'ւն ...

ջահակիր ուժ ու պրկում :

Ու տեսայ ձեզ .. (կեանքը դաժան է այսպէս)

ոսկորացայտ ու ջրղայիրկ բազմութիւնն

տարերային ձեր ձեւին

բարկութեան ու ցասումէ դողացող ...

հրգօր պոռթկում, ջախջախուած ուժ,

աստուածներու պատուանդանին բարձրացող

պահանջ

թերեւրս մեծ, մեծագոյն ... :

Հանապազորդ ծարաւի կ'երկարի օրն հանապազ ...

Թեւերն ահա կը թափին յոգնաթախիծ ժամերու

Մարմիններուն վրայ գորշ մեքենական դառնութեամբ :

Մշտատեւ հե'ւք մը քաղցի՝ բըջիջներուն մարդկային

Սարսափելի ծիծաղով կը վառէ դող ու սարսուռ ...

Աստուածութի'ւն, որ միակ ու գերագո'յն ինքնիշխան՝

Կը մ'լըրնէ քաղցրութեամբ հրէ թաթերն ամենուր ...

Աչքերուն մէջ սա մարդո՞ղ ու բազմութեանց այս գիւնով

Կը կայծկըլտայ քաղցն հիմա հանոյճներու եւ մարմնի-

եղբայր եղբօր դէմ կ'իյնայ արիւնակոծ աչքերով :

Իյնալ մինչեւ դուռն յետին թշուառութեան հոգեկան

Ի'նչ փոյթ ու թող ուռնանայ աղբերու մէջ մարմինն այս

Ու միայն թէ հասնի'լ հոն՝ յագեցումին, մոռացման ...

Ա'լ կ'ուրանամք ամէն բան, — քեզի՛ մեր գոհն արնակալ,

Դո'ւն որ գիտես մեզմէ դուրս արհամարհել ամէն բան

Գերագոյն տէր, ո՛ր հանոյճ, փառաւորեա՛լ ու օրհնեալ :

Ո՛վ, ՍՈՒՏ ...

ՀՀմարտուրեան չափ դու մեծ՝ ցաւերու պէս իրական,
Կը կերակրեմ ես քեզմով խօլարշաւ վազքն օրերուս .
Ու ժամերու ոգեվար կոտտացումին վըրայ քեզ
Կը պարուրեմ քաղցրօրէն՝ սպեղանի համաբոյժ ...

Ըլլայի՛ր կեանքն իսկ հոգւոյս, կարենայի՛ր նոյնանալ
Ներքին հըրէշ իմ անձին ու խըլէի՛ր ինձմէ գիս... :
Ողբերգական աչքերուդ դիւքանքին տակ կատարեալ
Ըլլար պատրանքն իմ հոգւոյս, հանդարտէ՛ր հեւքն արիւնիս...

Հոգիս հիմակ ա՛լ յանձնած կախարդանքին աչքերուդ
Կ'ըլլամ քեզմով մարդերու երջանկագոյնը կարծես՝
Ձերբագատեալ իր բոլոր դառնութենէն հոսանուտ...

Միայն թէ... ա՛լ, վերջապէս, կարենայի ես իմ մէջ
Խեղդել այս գարկն ահաւոր, գիտակցութեան մը ներքին
Որ կը քանդէ հիմն ի վեր, կը քանդէ՛ շէնքն երազին...

ՄԹՈՒԹԻԻՆ

ԵՐԵԿՈՆԵՐ

Ամպերը լացին : Ուրախութիւններ՝ փերք փերք նեղքուած .
Քաղաքին վըրայ երկինք մը փըլող :
Օրը՝ տարածամ : Կը յտրասուգուն կայմեր քեւաբաց ... :

« Ի՞նչ տարօրինակ է աշխարհն » հիմա կը մտածէ մութ
Կամուրջի մը տակ կծկըտող ըստուերն ... :
Ու կը քրքրջա՞ն հագար ալիքներ դէմքին օրերուդ ...

— Դեռ քանի՞ ըստուեր պիտի երերան ու տարրալուծուին
Քառսին վըրայ հեւացող կեանքիդ,
Դեռ քանի՞ կանչող հըրաւերներու ձայնն յանձնես հովին ...

ԾԵՐՈՒԹԻՒՆ

Ուսերէդ վա՛ր առ, նետէ՛ ծանրութիւնը դարերու .
Կ'ըսէ ներքին ձայն մը քեզ — գուցէ կատակ մը ներքին —
Այս որքա՛ն օր, որքա՛ն կեանք, չապրուած որքա՛ն արեւ
Կոխտեցիր՝ անծանօթ ու անգիտակ կոչումիդ . . .

Կենդանութիւնն աչքերուդ սարսափելի՛ է այսօր . . .
Կ'ուզե՞ս որ չարխը դառնայ ու հասցընէ քեզ կրկին
Սահմաններուն մանկութեան ու երագիդ փերուն . . .

Գաշունահար ու մեռնող ժամերը քեզ կը ցնցեն
Այսօր, ընդոստ կը բանա՛ն բըջիջներուդ վըրայ ծեր
Զըյագեցող ցանկութեանց շողարձակում մը կարծես . . .

Ու ծանրը ձեռքը բաղդին, հոգիիդ մէջ, հեզօրէն
Պիտի սակայն ա՛լ կոփէ՛ ապառաժի շերտը սա . . . :

— Գուցէ անկէ անցորդներ իմաստութի՛ւն մը կապտեն :

ԾԱՆՐ ԺԱՍ

Ներքնաշխարհէս անծանօթ քերաստուերներ կը քալեն
Փոթորկավար ջուրերու հայելիներ ինչպէս խոր . . .
Ես մինակ եմ ու հազար, միլիոններու մէջ երկնող՝
Ես միաւոր գերագոյն, կեդրոնաճիգ կէ՛տ մը նոր :

Ու անծանօթ հոգիներ գալարումին վրայ հանուր
Իրենց սրտին կը հեղուն բորբ բաժակներն ու կուլան . . .
Հոն՝ կամուրջներ մըքսափօզ կը ծալլըւին սարսուռով
Ու դառնակոծ խնդութեամբ կը պարեն դողը մահուան :

Բեռնաւոր կառք մըն ես դուն՝ հանգրըանէ հանգրըաց
Տանող խաւարն իր ընդհարշ, հըպարտութեամբ ու սիրով,
Ներքին կեանքով մը վայրագ, գիտակցութեամբ մը դաժան :

Հանգրըաններն հեռաւոր՝ միա՛կ յոյսերն այս ֆամբուն . . . —
Ու մէկ յոյսէ դէպի նոր յոյսերու լուռ մեկնումն այս՝
Ընթացող կեանքդ է ամբողջ, ֆակտագրիդ ե՛րբն արթուն . . . :

— Մութ է, ըսիր, չը կա՛յ լոյս... Եւ ես ուղիւն չեմ նանչնար ...
Տարածութեան մը դիմաց անհունօրէն լայնացող՝
Գուցէ մանո՛ւկ էիր դեռ, ու միամիտ ու տրկար ...

Հեռուն հովեր կ'ոռնային, փոքորիկներ՝, ուրակա՛ն,
Հեռուն՝ խաւարն իր ափին մէջ կը խեղդէր ամէն լոյս,
Մագիլներով գիշատող բիբերուդ մէջ կուգար ման ...

Դողդըղացիր : Պայթեցա՛ն մոլորակներ յեղակարծ,
Անջըբպետի մէջ հոգւոյդ հիմնայատակ քանդումներ ...
Արտասուայեղ կագերու անհուն աշխարհ մը բացուած ...:



ՄԵԿՆՈՒՄ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ

Եթէ բացուէր ծուխն հիմա հորիզոնէն ա՛լ ընդմիջտ,
Ազդարար սոյլն անձկութեամբ եթէ ձայնէր վերջապէս,
Մեքենաներն առնէին արագութեան չորրորդ նիշ
Ու թաւալէր հոգեկան ժամն անողոք հոգիէս ...

Գիտեմ՝ դուն մութ ու տրտում, ալիքներէն ընկուզուած
Անդրաշխարհեան նայուածքով պիտի փնտռէիր կէտ մը դեռ,
Ու դեռ անշարժ ֆարսփին ամայութեան վըրայ թաց
Պիտի յանկարծ դողայիր...ու բազմութիւն մը փրկէր...

Սակայն, պէ՛տք էր ծիծաղով ու անտարբեր խնդութեամբ
Վայրկեանն իջնէր մեր վըրայ ու լըռութեամբ տարածուէր ...
Մեզ բաժանող միջոցն այս վերջնական հունն ըլլար մեր :

...Նաւանըկարն աչքերուդ պեկոծման մէջ սակայն
Արդէն կ'իջնէ անդունդին ու հոն յանկարծ կը տեսնես
Բարձրագո՛յն կէտ մը եղած, աղապակո՛ղ **S. O. S** !

ՍՓԻՆՔՍ

Շուրջըդ փոշի, շուրջըդ ֆար, անապատի մենութիւն
Ու տօթակէզ արձագանգ նըպուռներու ձանձրութեան ...
Ուղեւորներ հեռաւոր, կարաւաններ գալարուող ...
Հորիզոնի բարձրութեան կանգնած ըստուերդ անսահման :

Ընդերքիդ հուրն անծանօթ բաւիղներէդ հագարան
Պիտի կարծես դուրս ժայթֆի մոգական մէկ հարուածով .
Սակայն դարերն՝ ակընթարթ, հագարամեակ միջոցներ
Թաթերուդ տակ որպէս որս՝ կ'ըլլան վայրկեան, ճի՛շ մը լոկ ...

Կը խըլըրտին շուրջդ ահա — բազմապատի՛կ բազմութիւն —
Անկերպարան շարժումներ, գաղափարներ անմեկին
Մինչ ֆակատիդ պատերէն կը թափը մեծ լըռութիւնն ...

Մինչ ֆակատիդ պատերէն ի՛նչ երազներ թեւաբաց
Անպատասխան բեկուեցաւ ու թաղուեցան աւազին,
Ահաւասիկ հոգի՛ս ալ, նայուածքիդ դէմ արդ կանգնած ...:

ՎԱՂՈՐԴԱՅՆ

Ու մըթութեան մէջ հիմա ես հսկողն եմ խստադէմ,
Մըռայլ՝ ինչպէս դէմքը մեր տառապանքին երկաթէ .
Բարձրացուցած աչքերուս աղեղն ահա ես կ'ուղղեմ
Ճամբաներուն ուրկէ յաղթ պիտի անցնի կամքը մեր :

Թաւազըլոր շարժերու ու մեկնումի ազդարար
Երիվարներ հոգիէս կը վըրընջեն անհամբեր,
Հոս՝ բանակներ ֆաղցարշաւ, հորիզոններ տեղահար
Խաւարին մէջ՝ կը շարժին, կը պրկըւին, կը լեման ...

— Հիմա լոյսեր հըրացայտ ուղեղներէն կը ժայթֆին,
Բազմապատիկ կը նետուին միլիոններու հոգւոյն մէջ :
... Գիշերը բո՛րբ է հիմա, — այգահանդէսն է արդէն ...

Ցըցած ահա դէպի վեր, որպէս խոյանք տեղավար,
Բազուկներուս ու ձայնիս ազդանըշանն անդրադարձ,
Ես կը ֆալեմ գոհուելու յաղթանակի մը համար :

ԱՌԱՍՊԵԼ

1.

Գիշերը՝ վրձուկ մըն է հոս,
արձայական դաշտերու դռներուն մօտ դողացող՝
չարագուշակ ուրուական . . . :

Արձայական պալատի սիւներէն
միջոցին մէջ կ'իյնան շիթեր կարմրագոյն
թռչուններու նրբիբան :

Գահլիններէն մարմարէ
գինովութիւն մը կարմիր տենդացընոր կը նետուի . . .
ու պուրակներ՝ կը դառնան խըշըրտացող բազմութեամբ
ցըցուած անհուն նիզակներ
գիշերային գունդերու :

Գահլինէն բոց մը հեւքի
հորիգոնին մօտակայ
կը թռփ :

2.

Ո՛ր, Սպումէ...

— Ո՛չ մէկ հայեացք կամ մէկ ոյժ
պիտի կրնայ պարփակել
այս մերկութիւնն անձրեւին տակ լոյսերուն
ու թեւերու աղեղումն օձագալար հեշտութեան ...

Ո՛ր, նրւադուն հեւքին տակ երաժշտական կայծերու
լուսածընունդ մարմինն այս —
բո՛ց մը վառող արծաթի
գըլուխ գործոց
մեծ ֆերթուած :

Հայեացքին մէջ արփային
լիալուսինը սառած

կը ձիւնէ ձայն մը խորունկ
տարտամութիւն ու սարսափ ...

Կը վերանայ, կը վառի՛
արփայական դէմքը սա...

Պարը սարսուռ մըն է հոն ու մարմնացեալ հեշտութիւն
գինովցընող՝ հիաստանչ Հերովդիադան այս գիշեր,
Պարը սարսուռ մըն է խոր ու կայծերու շատրըւան
բագմաբուրեան օծութի՛ւն.
պարը վերջին, գերագոյն
կարապի երգ մը միայն ...

3.

Ըմբոստացող ու դժխեմ ձայներ հոգւոյն մէջ անոր
պիտի հնչեն, ֆանդակեն
արիւնի երգ մ'աղեկէ՛ց :

— Գերագոյն իդձը այստեղ պիտի այսօր սարսըռայ ...
Շրթներն անոր հըրատապ
պարպեն մեծ կիրքն ու լացող
գերագոյն իդձը հիմա :

— Ըմբոստացող ու դժխեմ պիտի տամ տենչս արիւնոտ.
երիտասարդ մարգարէ...
կը նուիրեմ մարմնիս բոցն ու հոգիիս հեւքը ֆեգ...

... Մարգարէին հեւասպառ
արիւնքաթաւ շրթներուն վըրայ բառեր...
լուռ...
սառած :

Մագերէն սաթ ու գանգուր,
թարթիչներէն կը ծորին
անապատի վայրի մեղր,
գեղեցկութիւն ու երագ...

4.

Լիալուսինը մարած աշխարհ մըն է
ու լացող ու շտապոյն դիմագիծ ...

... Գերագոյն իդօր հիմա այսպէս արդէն կատարուած՝
արքայադո՛ւստր արքենի,
սփռէ՛ արձանն ուսերուդ
հըրամայող սուրին տակ
 հըպարտութեա՛մբ,
 հեշտութեամբ :

« ԵՐԶԱՆԿՈՒԹԵԱՆ »

Անձանօքներ իրարու, քշնամինե՛ր գուգընթաց
Լուռ՝ ֆեզի հետ կը ֆայենֆ ողբերգութեան մը ֆամբան .
Մինչ հեգնական ֆրֆիչիդ կը լսեմ ձայնն՝ անդրադարձ ...

Անկարելի՛, որ հայցեմ իմ մերկութեանս համար գուք,
Զի ես իսպառ կը մերժեմ ամէն շքնորհ ու խնդրանֆ,
Յւ օրերու հեղեղին կը նետեմ ձայնս հոսանուտ :

Ո՛չ աղաչանֆ, ո՛չ սարսուռ, հաղորդական ո՛չ մէկ բառ .
Միայն տենդով սեփական ընդունիլ բոցն հըրակէզ
Ու բարձրանալ հոգիի ապառաժներն առապար :

Գուցէ դժուա՛ր է մեկնումն ու արշան այս՝ խենթութիւն, —
Լա՛ւ է սակայն մագըլցիլ դէպի բարձրերը ներֆին,
Լա՛ւ է մեկնիլ վնասական մինակութեամբ գերագոյն ...

... Ու արդէն ինձ կը ժպտի՛ս ... Ի՛նչ նուիրում սրտաբաց ...
Կը մօտենամ արդ ֆեզի, դժբաղդութեամբ յաղթական, —
Ես՝ աննրկուն հոգիով ու հեզնութեա՛մբ ֆու դիմաց :

Զ Ե Ր Բ Ա Զ Ա Տ Ո Ի Մ

Իբ հոգիներն այժմ՝ առասպելական
խորութեան մը մէջ՝ յուսահատութեամբ
ընկղմին մեր շուրջ,
եւ աշնանային անհանգստութեան մը դաշտանըկարն
իր տըրտփիւնին, տենդահարումին
մէջ պարփակէ մեզ...

Գիտեմ, որ մեր մէջ ու մեզմով գեղուն,
պիտի բարձրանան բիրաւոր ձայներ —
դաշտանըկարի սարսըռանփներուն
եւ ընդհանրական քափահարումի
բոլոր ուրիշներուն հետ...

Մե՛նք, տառապեցանք կեանքով մ'ահաւոր ...
Մեր ուղեղին մէջ վառեց պատգամն իր
Լիւսիֆերն ահեղ ...

Մենք՝ տառապեցանք կեանքով մ'ահաւոր
Եւ հովերու մեծ շաշումին յանձնած՝
եւ երկաթէ խուլ շարժերու՝ հոգին մեր յաղթահարեալ :

Ո՛ր Գլուտիա,
կայմերը բաց են... կայմերն ըսպիտակ
ներկայի տենդին...
Բանաստեղծութիւնն է այստեղ ներկայ ...:

Քաղաքներէն թող ծըխանեն՝ր անցնին
ու տարերէն մութ,
հոգեկան խեղդուած աշխարհներէն մեր —

Օ՛ր, պիտի այլեւս տենդահար հոգին մեր ձերբագատենի:
Ու փռեք-աքաւ մեր ոտերն անշեղ՝
իրականութեան այս սպառածին
իրենց վերջին, մե՛ծ գրքոհն արձակեն ...

Բայց, լքու՛,
վերջին յաղթահարումը ծանր է ու դաժան
իրականութեան այս սպառածին ...

Եւ քաղաքներն այս, այս գետերն անգոյն՝
(որ կը կրծոտեն արդ հիմերն անոնց),
Եւ ծառուղիներն այս
պիտի սարսըւան ու արձագանգեն ներկայութիւնը
փոթորիկներու:

Եւ մեծ առաւօտն եւ այգն ուշացող՝
կը քաւալի ա՛լ հորիզոններէն ...
Արշալոյսի մը ներկայութեանն ենի :

Եւ կ'ըսեմ, — պիտի տենդահար հոգին մեր վերածընի
հագար գոյներով ու երազներու մեծ գիւնվութեամբ
գո՛ւ ու արնախայտ ...

Ո՛ր Գլուտիա,
կայմերը բա՛ց են, կայմերն ըսպիտակ
ներկայի տենդին ...

Կապտըւած վագրի նայուածքը հերիք մ'ըլլընես օղին ...

Կայմերը բաց են, կայմերն արշաւին.
Հորիզոնն ի գուր չէ որ կը բացուի ...

Եւ մեր բուններուն զարկն աւելի հեշտ կը դառնայ արդէն
նոր արշաւներու լոյսէ աւիշով :

— Ու մետաղներու պաղուքեան մէջ այս
Օ՛ տափուքի՛ւնը նայուածքիդ հրգօր՝
աչքերուս մէջ՝ հո՛ւր,
եւ նոր հունձներու դաշտ մը տարփային ...:

— Ամբոխներուն հետ, ամբոխներէն վեր
եւ անստուգութեան բոլոր դռներուն
եւ աշնանային անհանգըստութեան դաշտերուն վըրայ
պիտի տիրէ եւ տարածուի՛ ահա՛
նառագայթով շեշտ եւ մե՛ր իսկ կեանքով՝

յեղակարծօրէն՝ շո՛ւնչը յաղթութեան :

ՀՆՁԵՑԵՒՔ

Հընչեցէ՛ք, հընչեցէ՛ք, հընչեցէ՛ք ...
Բարձրանան մինչեւ նոր աշխարհներ,
Անջըպետն անսահման հեղեղով
Բարձրանա՛ն դոփիւններ ու աւեր ...:

Հընչեցէ՛ք, առաւօտն յաղթական
Իր թեւերն արձակէ մինչեւ որ,
Ելեկտրա-կեդրոններ կազմուած՝
Համադրեն շարժումներն անջատուող :

Գործը լա՛յն է, անհուն ու անմար .
Հոգեկան միութի՛ւն մը խորունկ —
Ու վաղուան բարձրացող բազմութեան
Մարմիններն ահա մեր՝ պատուանդա՛ն :

« ՀԱՅԻՆ ԵՐԳԸ »

Եկաւ, վիրաւոր հերոսի ֆայլով,
տատանող ու լուռ,
փողոցէն բերած ցուրտը կրծելով :

Զըխօսեցաւ :

Բըռունցֆէն
կը շողար շիթն արցունքին
գոր քիչ առաջ սեղմած էր
աչքերուն դէմ
ու հոգւոյն :

Մինչ գսպրւած ու ներքին
կըրակն յանկարծ խոյացաւ սեղմ՝ լըռութեամբ
բիբերուն
ու երբ կ'իջնէր կոկորդէն՝
գալարուեցաւ շունի մը պէս ինքն իր վըրայ...
ու կեցաւ :

— Ընկե՛ր, ըսի, կը տեսնեմ
տխրութեան քաթը ննշող
կերպարանֆիղ վըրայ մութ ...
Գիտեմ, հազար վիշտերու մեծ փոթորկէն
հալածական կը դողաս ...

Պէտք է տանի՛լ, պէտք է տա՛լ ...

Կարծեց խնդալ : (Մարդկային չէր դէմքը սա
որ ծամածուռ ուրուագըծեց գիծ մը լայն) :

Բայց ես տեսայ, — հընար չէր
աղաղակել զայրոյթէն ...

Ու հոգիին դիրքէն խոր
ծիծաղեցաւ ու լըռեց :

Գործարաններ սուլեցին ահա գանկին մէջ անոր.
հանրակառֆերը յանկարծ
տարածութիւնը շերտ շերտ
նետեցին իր ոտքերուն ...

Առաւօտեան հետ մեծցաւ
բարձրացաւ քիւր մարդոց
արունց խոշոր քաթերուն
մէջ կը ծըլէր քաղցը խոր.

Մինչ դռներու առջեւ փակ
ցուցադրեց իր լայն ուսերն
ու դանդաղ
վերադարձաւ մայթերուն :

Վերադարձին՝ հընար չէր
նայիլ մարդոց աչքերուն
կամ բարեւել ահա ճեզ ...

Բայց ես տեսայ, ես դիտեցի աչքերէն
մահացընոր դաշտ մը նոր
ուր բանակած անօթութիւնը լայնցա՛ւ
ու դղըրդա՛ց ...
դղըրդա՛ց :



ՀԻԹԻԹԵԱՆ ԱՌԻԻԾ

(Գիլիկոյ աւերակներուն մէջ)

Քեզ յարուցինք փռչներէն դարերու,
ապառածէ զանգրւած,
ու կը նետենք իմաստութիւնդ ապառած
աշխարհներուն նորաբաց :

Աւերակներն ահա այսօր կը բացուին :
Իրենց մըքին ընդերքէն
նակատագրին արդ անյեղի մէկ խաղով
կ'ողջունեմ դարձդ ե՛ս նորէն :

Կըրանիքէ թաքերդ ափս մէջ ըզգա՛ն
վայրկեան մը թռչ սա ներքին
եղբայրութիւնն ու բարախումն հարագաւ
որ միացուց մեր ուղին :

Դարերն իրենց մութ, անյեղի մեկնումով
կը նետեն կա՛նչ մը անգոր —
հազարամեայ մեր գոյութեան դէմ արդէն
կը խոնարհին ա՛յ այսօր ... :

Նախնիքներու հաւատաւոր հեւքն է ան՝
երակներուն մէջ մարմնոյդ,
անոնց անմար ու խստաբիր կամքն է դեռ
կը վարէ երթն օրերուդ :

Ու ե՛ս միայն, ռնաւորուած բաշերէդ
կըզգամ շունչը վարպետին
որ քեզ կովեց, նըւիրեց սիրտն իր հըզօր
որ դիմանա՛ս տակաւին :

ԻՆՔՆԱԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Երկնակարկառ սա շէնֆերու մօտէն անցնող, գլխահակ
ըստուե՛ր մըն ես,
մո՛ւք ու տըխուր — եւ
գաղափարներու, մըտահոգութեանց
խառնինաղանձով բեռնաւոր ... :

Ի՛նչ փոյթ՝ որ ուքերորդ յարկէն հոգիիդ
մտֆեր յուսահատ
նետուեցա՛ն
ջախջախուելո՛ւ համար ընդմիջտ
գետնին վըրայ ու ֆարերուն ...

Ի՛նչ փոյթ՝ որ մեծ ու տեւական բաներուն նըման
որ պիտի փըլին անպայմանօրէն,
ժամանակին ու տարածութեան մէջ
կը տարուբերիս :

Ժամերը կը կարկաչեն ուրա՛խ
ու հեռաւոր երաժշտութիւնը տիեզերֆի
կեանֆի ու հեշտութեան ըստինֆներու քարմութեամբ
կը բացուի՛, կը բացուի՛ ...

Տըխուր ես ու անխօս

Հոգիիդ վըրայ ծանրացող ապառաժին տակ :
Եւ հուսանֆներ խաչածեւ, երազներուդ մէջ կը գահավիժին,
անկերպարան ու տարօրինակ ...


Ու ո՛վ գիտէ ո՛ր հեռաւոր տեղերէն
ծանօք ձայներ կը դողա՛ն
հոգիիդ մէջ,
ու ֆաղցրութեա՛մբ, դանդաղօրէն
սիրելի մը կը քաղեն ...

Մինչ օրը կը տարածամի —
հիւլէները ոսկեզանակ կը լոզնան
մքնոլորտին մէջ,
ու հողերը կը սլայթին վաղուան գարթօնֆով ...

Գաղափարներու եւ մըտահոգութեանց
խառնինաղանձով բեռնաւոր
ֆալե՛լ —
դէպի ո՞ր լոյսերը ...

— Ա՛հ, գոնէ՛ դէպի հերոսական
երաժշտութի՛ւնը ... :

1



ՐԵՐՈՒ վագֆին հետ ահա, ես՝
Տարբերովն իմ մօտիկ ու հեռու՝
Մասնակից ու կրրող մը որպէս,
Բեռնաւոր, խո՛ւլ գընացֆն օրերու :

Կը կրբեմ ջիգերուս մէջ տեղոտ
Անհանդարտ տինամիզմն այսօրուան,
Էուրօքեանս մասերուն ամէն մի
Ըզգացում կը բանայ գիծ մը լայն :
Ու անքեյ հեռագրի պֆերով՝
Նոր քայլերգ մը կեանքի ծաւալուն
Կը նետէ հոգւոյս մէջ գալարուող
Շկահիւնն ու տագնապն օրերու :

Թօթփած բոլոր հին անցեալն այս
Հեւացող օրերու եւ ներկան

Կը մեկնիմ ահա ես դէպի նոր,
Անծանօթ ու կանչող բարձրութեանց . . . :

Նաւահանգիստներ՝ որ եռուզեռի,
Թաւալումներու մէջ կ'աղմըկեն խօլ՝
այսօր կը բանան ֆայլերուս առջեւ —
 . նաւեր հըսկայ, զըրահուած,
 մեքենաներ համահունչ,
որ հոգիիս հետ տրոփող՝ կը դաշնակցին, կը հեւան
ու խենթութեամբ կը նետուին
դէպի բացուող հորիզոններ, աշխարհներ ...

2

Չայներ հըգօր ու խուլ ձայներ կ'օրօրեն
այս անսահման տարերֆի մէջ հոգիս արդ :

Հովերու խօլ ու ծածանող բաշերէն
կախուիլ այսպէս յամառութեամբ ու մեկնիլ
արկածալից կեանքի մը, հեռաւորի՝ խորհուրդին ...

Խարիսխներէն անջատուած գընացքը խուլ այս նաւուն
Որ ծանրաբայլ հըսկայի կ'առնէ պատկեր մը խոշոր,
որ ֆարափի բազմութեան հըրածեշտի որպէս կանչ
կը նետէ ձայնն ընդերկար սիրեններու շոգեսոյլ ...

Ըստուերներու մէջ աննիւթ՝ մերկ ցուկին վրայ նաւուն
ըստուերս իմ՝ լուռ, հերարձակ
ու միմակ՝
գիշերային ժամերու խաւարին վրայ մութ հայեացք ...

Անհունին մէջ փոքրիկ անհուն մ'անըրջան,
անհունին մէջ կարծես անհուն մ'եմ հիմա ...

ու պատկերներ տարերային բընութեամբ
կ'առնեն գանկիս մէջ կերպարանք ու շարժումներ
վերիվայր :

Ու յանկարծ՝
ուրախութեան ու տրամութեան մէջ ծընող
կը թաւալին, կը լայննա՞ն բիւր բըջիջներն իմ մարմնոյս :

... Լերկ ու հոսուն դաշտերէն,
ֆաղաֆներէն փոշեպատ
հարիւրաւոր մըղոններ թաւալեցան ինծի հետ,
սուրիական դաշտերէն, ֆաղաֆներէն հընօրեայ
արեւն ինձ հետ բարձրացաւ
ու խարուկեց օրը սա
ու այգն ինծի շընորհեց եղբայրական ձեռքը իր
ու նակատէս համբուրեց ...:

3

Օ՛... ի՞նչ երագ ...
Գեղեցկութեանց անմատոյց, ժըպիտներու դէմ հազար
Առատութեամբ կը բանամ ահա թեւերն հոգիիս,
Եւ աչքերըս կը յորդին
առաւօտեան մէջ դիտուած երիտասարդ աղջընակի մ'աչքերուն :

Ու ահա՛,
արիւնըս խօլ է կարծես՝
մըկաններուս մէջ մեծցող խըռովութեանց զարթնումէն,
խոյանքի մը թափէն նոր ...

Որովհետեւ՝ կապանքներէն մարդկային,
արգելափակ պատերէն ազատելու համար զիս,
հերոսական ու պայծառ ուժերս ամբողջ նետեցի :
Արիւնըս նո՛ր է հիմա,
ու տարերֆին վրայ ճնշող ըստուերներէն ձերբազատ՝
ես ապաստան չեմ նանչնար ...:

Այսօր, այսօր պիտի գայ
արձագանգող մեծութիւնը փոքորկի
արկածալից ու կրֆերով բեռնաւոր ...:

Բայց դեռ խաղաղ, պայծառ ժամեր ...:

Լուսեղէն գիծ մը ներմակ, փրփրացող ջուրերու
ուրախութեան մը պէս նոր ծովուն վըրայ կը բացուի,
կը հետեւի մեր հանդարտ ու վեհափառ արշաւին ...

Օ՛, այս ժամերը քաղցր են —
հագարախաղ գոյներու, սրընգահար ձայներու
տօնական երթը անվերջ ...

Սակայն յանկարծ ...
սադայելեան իր ծիծաղին վըրայ մութ
հըրէշն հիմա կը ծառանա՛յ հոգիէս :

Ծո՛ւրը կրկին, հագարամեայ մորնչիւն,
պայթուցիկ թռչն, արոյրէ ձա՛յն
տիեզերքի նի՛չն արթուն ...

... Ու բազմաթիւ հսկաներ, ծանրութիւններ լիաբեռ
կը տըրոփեն, կը լեռան, գանկերու մէջ արբեցած ...

Ահա աչքերս արծուաբիբ
լրենց հունէն բաժանուող սկաւառակ կրկնակի՝
մըղոններէն ահդին դեռ
կը հարցընեն կորած կէտեր, աշխարհներ ...:

Ինձ կը թրւի՝ պիտի հիմա բարձրանան
բազմութիւններ հոգիէս,
ու կուտակուին լեռնանըման աւազներ ...

Եւ, կոհակներ յեղակարծ կը խեղդեն տենդն այս յիմար :

Բիբերու մէջ յամեցող
բիբերուս մէջ՝ կին մը (Մա՛յր ...)
կամըջընկէց իր աղերսանքն հեռաւոր,
որ կը հասնի տարածութեան մը մէջէն, Օ՛, ուժգնօրէն եղերական,
փաթթըւելու հոգիիս ...

Եւ ըսպիտակ հագար թեւեր սուրացող
մըրըկահաւ հոգիիս կը հեղուն կանչն աղերսող :

Արիւնըս բո՛րբ է,
ժամանակի ու տարածութեան մէջ վառող ջահ
ու մըշտահունչ հըրապայքար ...

Բայց նոր յոյգեր, նոր նըկարներ, ըզգայնութեանց նոր դաշտեր
գինովութեամբ պիտի ինծի պարգեւէին ձեւն իրենց...
Մինչ կը մընայ սիրտըս դեռ նանապարհին վըրայ սա,
դէգ ու յամառ, ինչպէս խոյ՝ որ գոհելու կը բերեն :

Ու բազմաթիւ հսկաներն, ու նաւերը ծանրաբեռ
վերադարձան, մեկնեցան... :

Քարափներու վըրայ նոր, ֆաղափներու մէջ հազար
նորէն, նորէն պիտի ես
փնտըռեմ մեծ խաղաղութիւնն այգերուն,
նորէ՛ն, նորէն — օրերու արեւագօծ միջօրէն
կանաչալոյս քուփերու անդրադարձումը, ֆա՛ղբ
խաղաղութիւնն իրիկուան ...

Նորէն, նորէն պիտի ես ըստուերիս հետ գրկըւած
ու որպէս թէ շա՛տ ուրախ՝ յառաջանամ մերկութեամբ
փողոցներէն լուսայորդ
ու հրնուանֆէս արտասուեմ ...:

Քարափներու վըրայ նոր, ֆաղափներու մէջ հազար
նոր աչքերէ պիտի հայցեմ յիշատակի փըշուրներ, ,
ու յամեցող դաշտերու երգը ֆումայթ,
պարզ ժըպիտներ, ու ֆիչ մը սէլ, ձեռքի հըպում,
ուրախութի՛ւն մը գընուած,
ուրախութիւն մը գընուած ...

Խե՛ղն կին... , խե՛ղն կին ...

Թափահարող քեւերուդ կըզգամ սարսուռը հիմա ...

ու կը մնայ սիրտըս դեռ անվերադարձ՝ նանապարհիդ վըրայ ֆու
ու կ'արիւնի սիրտըս դեռ ...

Եւ բիբերով ցաւագին՝

— իրենց հունէն բաժանուող ըսկաւառակ կրկնակի — ,

մըղոններէն անդին դեռ

կը հարցընեմ կորած կէտեր, աշխարհներ ... :

Գինովութեամբ կը դիտեմ, —

շուրջըս քըբիջ ու ժըխոր ու ամբոխներ հողմավար ...

... եւ տիեզերք մը ամբողջ

խելակորոյս ինչպէս գանկ՝ ա՛լ անջատուած իր մարմնէն

կը քաւալի, կը լայննա՛յ ...

... Տիեզերքն հիմա՝ կորսըւած

հըսկայական ֆայլերով ... :

ՀՐԱԺԵՇՏ ԱՐԵԻՄՏԵԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԸ

Օրհասական Բաբելոն
Եւ խուլ, եւ խո՛ւլ գառագեղ
սա բազմութեանց ...
Քրքիջդ ահա սաղայելեան
դաշո՛յն է քունաւոր, սրտերու վրայ ննշող
մո՛ւք,
Ժա՛նգ՝ օրերու խոռովքին մէջ յորձանուտ ...

Ո՞ւր է սիրտդ ... ո՞ւր ...

Կայարաններուդ ցուրտ մշուշին մէջ
կազային ու շոգեշարժ ջղայնութիւնդ է
ծակող՝ ուղեղներու հիւսփերը բոլոր ... :

Հեռաւորի յոյսը հիմա հոգւոյս մէջ՝
— նոր հորիզոն լայնածիր — ,
արժուաբեւի կը տարածէ քափ մը նոր ...

Ես կը մեկնիմ
սրտակեղեֆ ձայներէդ ...
Երակներուդ ախտագին ու ջրղածից պրկումէն
ձերբագատե՛լ մարմինն այս
ձերբագատել միտքը սա, ուղե՛ղն անփուն բաբախող ...
Հաստատակամ, աններող՝ պիտի ջնջեմ դէմքդ քու
յիշողութեանըս մէջէն,
արուեստական լոյսերուդ պիտի մարեմ կտուցներն
որ չըհեղուն ո՛չ մէկ բառ,
ո՛չ մէկ պատկեր դիմակէդ :
— Պիտի փակեմ դէմքդ քու
գիշերներու հեղեղատին մըթութեան :

Հրաւերներու ձայնն ահա՛ արդէն ...
տարածութիւններ ընդարձակ, անհաս
տարածութիւններ ըսպասող կամփիս ...

Վայրաշարժին անթարթ աչքերն այս անգամ
պիտի գամուին մըղոններու սրտին մէջ ...
պիտի հնչէ դղըրդի՛ւնը կառփերու
ու սարսէ ցունց հեռաւորի լըռութիւնն ...

Ես
կը մեկնիմ
շոգեշարժ
շոգեպիւնդ,
հոգիիս մէջ
երկաթէ —
ջերմ ու խիւն ...

Պիտի կանգնիմ
անցեալի խաւարին
ու գալիքի անջըրպետին
դէմ բացուող
իմ կամփիս տարածութեանց վըրայ նոր ...
յիշատակիդ հայելիներն՝ անվարան
ջախջախելով անիւներու կիրքին տակ,

Հրամայելով
երթը մեր քաւալուն
կրկնապատկե՛լ — կրկնապատկե՛լ,
նետուի՛լ կամփով խելայեղ
վաղուան անշեղ յաղթութեան վրայ նոր,
ու վաղուան նո՛ր, արեւատարր աշխարհին ... :

ՀԱՆԳՐՈՒԱՆ

Բիշ յի պարար...
ալի պարար...
պարարիչն այլ յստիցանի յերեւոյթիսն ու հոգիսն:
Բզեցեալսն յիտեանի, ճանաչանի յի հետար
Ալի պարար, սրբութի
յուստիցանի պիտեան - ճանաչանիսն յիտեանիսն:

Վարդապետն իմ իմարտար:
յուստիցանիսն սոքայնիսն յերեւոյթիսն սրբութիսն
պիտեանիսն, պարարիսն,
ու իտեանիսն յիտեանիսն յարարիսն:

Բիշ յի պարար...
յի իտեանիսն,
պարարիսն - ճանաչանիսն ալի կրթութեան ուժնիսն
հոգիսն իմար յարարիսն:

Ալի իտեանիսն,
սրբութիսն յիտեանիսն յարարիսն
ու պարարիսն յարարիսն յիտեանիսն
պարարիսն յարարիսն
յուստիցանիսն յարարիսն
... յիտեանիսն ալի կրթութեան
ալի իտեանիսն


Ալ, կրթութիսն յիտեանիսն
ալի կրթութիսն
յուստիցանիսն ու ալի կրթութեան յիտեանիսն,
յի կրթութեան, յի կրթութեան...


Ալ, իտեանիսն, յիտեանիսն
յուստիցանիսն յարարիսն պարարիսն յիտեանիսն:

Ալ յարարիսն յիտեանիսն...

Վարդ
պարարիսն յարարիսն
կրթութիսն
ճանաչանիսն:







12

1
3

927

31835

Բիւզանդ. Թօփալեան
Imp. Arax - 46, Rue Richer, Paris.